

## Յ Ն Զ Ե Ա Կ

Առաջին Սիրոյս

Տրնանկութեան դաժան ու կուպր օրերուս,  
Մէջըս յանկարծ կը բացուիս զերդ գանձ մ'անքաւ.  
Շրոայլ ու խենք վայելքէն վերջ, քե'զ՝ իբր յոյս  
Կը բացընեմ որ չըսպառիս դուն բրնա՛ւ . . . :

Որպէս կըրակ մոխիրներուս ընդերքէն  
Քեզ կը զըտնեմ երբ կը ճիւնէ Սըրտիս մէջ.  
Կը տաքնամ յո՛յլ, գինովի պէս ու նորէ՛ն  
Կ'անը-եղեմ ֆեզ որ մընա՛ս բա՛րկ եւ անշէջ . . . :

Ու երբ քաղցէ կը զալարուի իմ հոգին,  
Լեզուիս վըրայ կ'իջնես իբրեւ մանանայ.  
Ազահօրէն կը լիանա՛մ ու՝ կըրկին,

Քե'զ քու ակիդ կը դարձընեմ որ մընայ  
Համբդ քիմքի՛ս ու ֆեզի զամ, դուն՝ ինծի՛.  
Օրերուս ցուրտ՝ տընանկութեան եւ քաղցի . . . :

## ԻՐԻԿՆԱՄՈՒՏԻ ԶԳԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

Երիկուն է. կըտոր մը շող արեւէն  
Կը մոխրանայ պատին վըրայ դիմացի.  
Ու՝ մուրը լո՛յծ՝ աւրըւող սա՛ քիւերէն՝  
Թոյցնի նըման հոգիիս մէջ կը մըզի . . . :

Արագանգը զօղանչի մը հեռաւոր  
Կապարի պէս կ'իյնայ սըրտիս մէջ՝ հա՛տ, հա՛տ.  
Յոյզեր թել թել կը քըրքըրուին, եւ աղւոր  
Երազանգը կ'ըլլա՛յ ողբերգ յուսահատ . . . :

Որպէս չըդշիկ կը գրգուէ զիս խոհ մը չա՛ր.  
Ու կը քըքնեմ անցնող մարդոց եսեւէն.  
Լուսի՛ն ալ դէմ: Մանչ մը ներսէս՝ ապշահար,

— Շու քն անցեալիս — կը նայի ինձ խընդալէ՞ն.  
Գըրկել, խածնել կուզեմ այտերն իր խընձոր,  
Բայց, կը լուծուի շըրքներուս տակ դէմքն անոր . . .  
... Ու հոգւոյս մէջ մուրն աւելի կ'իջնէ յո՛ր . . . :

ՄԻՃՐԱՆ

Գամաս, 1933 Մայիս